

ԳԵՂՈՆ ՐԻՏԻՆԿԻ ԲԱՆՏԻՆ

Ու թըշուառն այդ ծածկայթ մը ունի՝
Որուն պէս փշեքը կ'ունենան.
Խորքին մէջ հոն բանտի բակին, մերկ,—
Աւելի անարգելու համար գայն,
Շղթայուած ռոֆերով, փաթթըւած.
Բոցեղէն սաւանով,— կ'պառկի ան:

Եւ այդ կիրը կիզող յարածամ,
Կ'ուտէ միսը անոր ու ոսկորն,
Գիշերը՝ ոսկորը դիւրաբեկ,
Ցերեկն ալ փափուկ միսը անոր.
Կ'ուտէ միսն ու ոսկորն փոխնիփոխ,
Կ'ուտէ բայց սիրտը միշտ, ամբողջ օրն:

Ու երեք տարիներ երկար,
Չը ցանուի պիտի հոն, ոչ տունկեր պիտ' տընկուին
Եւ ամուլ պիտ' մընայ կէտը այդ
Երեք լման տարիներու երկայնքին,
Զմեղազրոզ յառումով պիտ' նայի,
Զարմացող երկինքին:

Մարդ'սպանի մ' սիրտը, կը խորհին
Պարզ սերմը վարակել կըրնայ.
Ճիշդ չէ: Աստուծոյ բարի հոգն,
Կարծուածէն աւելի է արդար,
Կարմիր վարդն՝ եւս կարմիր կը բացուի,
Ճերմակն ալ աւելի կ'ներմըկնայ:

Բերանէն իր՝ կարմիր, կաս—կարմիր,
Իր սիրտէն ալ վարդ մը ըսպիտակ,
Զ'ն՞վ գիտէ անսովոր ի'նչ նամբով,
Կը յայտնէ Քըրիստոս իր կամքն,
Քանի որ չոր փայտն ուխտաւորին,
Ծաղկեցաւ մեծ Պապին աչքին տակն:

Սակայն ոչ ներմակ վարդ, ոչ կարմիր
Կը փրթթին բանտին մէջը օդին.
Ու խեցի, ու կոպին, ու կայծֆար,
Կը տըրուին մեզի մէջ բանտին.
Զի գիտեն՝ ծաղիկներն կը բուծեն,
Հոգին հասարակ վըհատիմ':

Ուստի գինեթույր կամ ներմահ
 Ձը թափին շափրակները վարդին
 Պիտի հոն, աւազին տիզմին մէջ,
 Ահաւոր բանտին տակը պատին,
 Ըսելու հոն շրթոյդ մարդոց՝ թէ
 Մեռաւ վասն ամենուն Միածինն:

Ու թէպէտ բանտին պատն օտաւոր,
 Կ'եզերէ շուրջն անոր տակաւին,
 Ու ոգի մ' գիշերը չի կրնար
 Շրթջիւ, երբ ստէրը շրթթայուին,
 Ոգի մ' դեռ կըրնայ լայ սակայն, երբ
 Թազուի մէջն այդպիսի պիղծ հողին:

Խաղաղ է իր հոգին – կամ շուտով
 Պիտ՝ դժժախտն այն հանգիստ ունենայ–
 Ոչինչ կայ այ գանի խենդեցնոյ,
 Ձի շրթջիւ աս' Անն իսկ կէտօրուայ-
 Անկապտեր Հողն ուր ան կը տառկի.
 Ոչ Արեւ ունի, ոչ Լուսընկայ:

Կախեցին գայն ինչպէս մ'անասուն,
 Մահագանգն նայնիսկ չը հրնչեցին,
 Որ կըրնար խաղաղ'թիւն բերել,
 Անոր սարսափած հոգիին.
 Շուտափայթ առին ու տարին գայն,
 Մակի մ' մէջ պահեցին:

Պահնորդներն՝ հանեցին հագուստներն,
 Ու գանի ճաններուն յանձնեցին,
 Կարծրացած իր աչքերը պազած,
 Կարմրուած կոկորդը ծաղրեցին.
 Ու պատանֆն, որուն մէջ կը պառկէր
 Խընդուֆով իրար վրայ բարդեցին:

Երէցը ծընկաչոֆ աղօթել
 Ձուգեց՝ իր շիրմին վրայ անպատուած,
 Ոչ կընֆէ օրհընուած Խաչովն, որ
 Մեղաւոր մարդոց համար էր սուրած
 Քըրիստոս. Գ'այն մէկն էր մարդոցմէ
 Ձոր Յիսուս փըրկելու էր գրկուած:

Լաւ է բայց. անցած է անիկա
 Կեանֆին՝ որոշուած սահմանն,
 Եւ օտար արցունֆներ պիտ' լեցնեն,
 Կոտըրուած սափորը Գըթութեան,
 Ձի պիտի գայն սըգան մերժուածներն,
 Մերժուածներն արդէն միշտ կը սըգան:

Զեմ գիտեր թէ Օրէնքն արդար է,
 Եթէ ոչ անարդար է Ան,
 Ս'եր ամբողջ գիտցածն՝ բանտին մէջ,
 Որ ամուր պատ ունի զբնտանն,
 Մէն մի օր նըման է տարիի մ'
 Տարի մ'ուր օրերն են երկայն:

Այս գիտեմ բայց՝ ք'ամէն մէկ Օրէնք
 Որ մարդիկ յօրինած են Մարդուն
 Համար, — երբ առաջին Մարդն եղբօր
 Կեանքն առաւ ու սկըսայ այս տըրտում
 Աշխարհն —, կը վանէ ցորեմն ու յարդը
 Կը պահէ՝ եղանով յոռեգոյն:

Եւ այս ալ գիտեմ — եւ լաւ էր որ
 Ամեն մարդ նոյն բանը գիտնար —,
 Որ մարդոց կառուցած 'մէն մի բանտ,
 Ամօթի քարերով է բերուեր ի կատար,
 Եզերուած ձողերով՝ որ Գրիստոս
 Զը տեսնէ մարդն ինչպէս կ'ձըւատէ իր եղբայրն:

Կ'մթագնեն Լուսինը ձողերով,
 Կը կուրցնեն արեւը գեղադէմ,
 Լաւ կ'ընեն պահելով դըժոխքնին,
 Քանզի հոն բաներ կը կատարեն,
 Ոչ Աստծոյ, ոչ Մարդոյ որդին,
 Պէտք չէ որ դիտեն:

Լաւ կ'անին՝ օդին մէջ բանտին
 Գէշ արարքն նման թունտ սէզերուն,
 Կը թօշնին այնտեղ ու փրտին,
 Միայն ինչ որ բարի է մէջ Մարդուն
 Անձկութիւնը դեղին՝ կը հըսկէ
 Դարպասին, պահպանն է վիատութիւն:

Ահաբեկ մանուկը անօթի կը թողուն,
 Որ ողբայ ան ցերեկ ու գիշեր,
 Եւ խենդն ու տրկարը կ'մտրակեն,
 Կը ծաղրեն ծերուկն ու գորշահերն,
 Ու ոմանք կ'ըլլան խենդ, ոմանք՝ չար,
 Եւ ոչ ոք կըրնայ բառ մը ըսել:

Ամեն մէկ խուցը նեղ ուր կ'ապրինք,
 Նըման է գարշահոտ արտաքնոցի,
 Ու Մահուան կենդանի՝ կըծու շունչն,
 Ամեն մէկ վանդակորմն կը խըցի.
 Մարդկայնութեան մաշինին մէջ ամեն բան փոշի
 Կը դառնան, ցանկութեան բացի:

Ազտադի ջուրը գոր կը խրմենք,
Կ'սողայ վար կը պայանքով զըզուելի,
Ու դառն հացը՝ տըրուած կը շիռքով,
Խառնուած է կանի հոտ, ու կիրի,
Եւ քունը չի պառկիր. կը շըրջի
Խենդաչուի, կը նըչայ ժամերին:

Բայց թէպէտ նիհար Բաղն ու Ծարաւը կանանչ
Պայքարին որպէս իժն ու լորտուն,
Մեր հոգը չէ բանտին կերակուրն,
Ինչ որ կը սառեցնէ, կ'մեռցնէ իսկոյն,
Այն է որ ցերեկը վերցուցած մէն մի քար՝
Կը դառնոյ մէկու մ' սիրտը ցայգուն:

Կէս գիշերն միշտ մարդուն սիրտին մէջ,
Մըթընշաղն ալ մարդուն խըցիկին,
Կը դարձնենք մանիչն ու չըւանը
Կը քըրքընք, անձնուրն մէջն իր դժոխքին,
Ու լուսիւն է եւս տեսար,
Քան թէ ձայնն արոյրէ գանգին:

Ու բընաւ մարդու ձայն չի գար մօտ,
Խօսելու քառ մը քաղցր.
Եւ աչքն որ կը դիտէ դրան նեղէն
Անգութ է ու կարծր,
Ամենէ մոռցուած կը նեխիմք՝
Վիրաւոր հոգուով ու մարմնով ալ:

Եւ այսպէս մենք կեանքի երկաթէ շըրք-թամ
Կ'ժամգոտենք, անարգուած, միմուռար,
Ու ոմանք կ'անիծեն, այլ կ'հեծեն,
Ու ոմանք չեն հաներ հառաչ ալ,
Բայց Աստծոյ Օրէնքներն մըշտատեւ
Բարի են, կը կոտրեն սիրտը քար:

Եւ մեն մէկ կոտրած սիրտ մարդկային,
Ըլլայ բանտի խուցին մէջ կամ բակին,
Է որպէս կոտրած տուփն որ տըւաւ
Տիրոջը՝ գանձը իր սըրուակին.
Ու լեցուց բոբոտին տունն ազտոտ,
Բուրմունքովը նարդին քանկագին:

Երջանիկ է ան ա՛հ, սիրտն որու կը կոտրի,
Ու ներման խաղաղութիւն կ'ունենայ,
Այսպէս՝ մարդ ինչպէ՛ս ուղղէ իր
Ծըրագիրն, ու հոգին իր մեղքէն մաքրէ նա,
Ձէ որ միայն կոտրուած սիրտէ մը
Ներս մըտնել, Տէր Յիսուսը, կըրնայ:

Ու անի, կարծրը ու սեւեռում
Աչքերով, կոկորդով կարմրուած,
Կրսպատէ սուրբ ձեռքերուն,
Աւագակն որ Դրբայտ էր տարած.
Եւ Տէրը չը պիտի անգոսնէր,
Զըզացոյ սիրտ մը կտորած:

Կարմրագգեստ մարդն Օրէմքն ընթերցող,
Տըւա երեք շաբաթուայ կեանք իրեն,
Երեք կարն շաբաթներ որ բուժէ
Իր հոգին՝ իր հոգու պայքարէն,
Եւ դանակ բրոնզ ձեռքը լուայ,
Արիւնի բուրբ բիծերէն:

Արցունքովն արիւնի լըւաց ձեռքն,
Ձեռքը որ պողպատն էր շարժեր.
Զի արիւնն լոկ կըրնայ արիւնը
Սըրբել, եւ արցունքը՝ լոկ բուժել,
Եւ կարմիր ներկն մնացած կայէնէն,
Քրիստոսի ձիւն-ճերմակ կընիքն էր դարձեր:

Րիտինկի բանտին մէջ, բովն Րիտինկ
Քաղաքին, փոս մը կայ մարգամբի,
Թըշուառ մը կը պառկի անոր մէջ,
Կ'կրծեն գայն ակուաները կրակի,
Փաթթուած է պատանքի մ' մէջ բոցէ.
Անանուն՝ շիրիմն ուր կը պտուկի:

Ու լուրջեան մէջ պառկի թող՝ միմչեւ
Քրքիստոս կանչէ մեռելներն,
Հարկ չկայ խենդ արցունք վատնելու,
Հեւալու օդային հառաչներն.
Մարդը իր սիրածն էր ըսպանած,
Ուստի պէտք է մեռնէր:

Ամեն մարդ կ'ապանէ բայց սիրած բանն,
Ամենքը՝ ասիկա լըսեն թող,
Ոմանք կ'ծու նայուածքով կ'ընեն այդ,
Իսկ ոմանք շողոքորթ մի բառով,
Վախկտը կ'ընէ այդ՝ համբոյրով,
Կըտրիճը՝ սուրով:

OSCAR WILDE

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Վ Ե Ր Զ

!

| . . . |